

4917

$\frac{24}{\approx -15}$

711 OCT 2000

ՄՈՒՐԲ ԳԻՐԻՔԸ  
ԱՍՏՈՒԾՈՅ ԽՕՍՔՆ Է



ԳՐԵՑ

ՎԵՐ. ԹՂԻՈՏՈՐ Թ. ՀԱԼՎԷ



Կ. ՊՈԼԻՍ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Յ. ՄԱՏԹԻՈՍԵԱՆ

1912

24  
2-15


24  
2-15

1912. 20. 25

# ՍՈՒՐԻ ԳԻՐԿԸ ԱՍՏՈՒԾՈՅ ԽՕՍՔՆ Է



ԳՐԵՑ  
ՎԵՐ. ԹՀԻՈՏՈՐ Թ. ՀԱԼՎԷ



Կ. ՊՈԼԻՍ  
ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Յ. ՄԱՏԹԷՂՈՍԵԱՆ  
—  
1912

# ՍՈՒՐԻ ԳԻՐՔԸ ԱՍՏՈՒԾՈՅ ԽՕՄՔՆ Է

## Ծ Ա Ն Օ Թ Ո Ւ Թ Ի Ն

Սոյն ճառը Սամաքովի մէջ անցեալ տարի Պուլկա-  
րերէն լեզուաւ խօսեցաւ Վեր. Թ. Թ. Հալվէ, Ամերի-  
կացի Միսիոնարը, և յետոյ թարգմանուեցաւ ու հրատա-  
րակուեցաւ Աւեսաբերի և Բահնիւմայի մէջ:

Ճառը խիստ շահեկան և օգտակար նկատուելով,  
խնդրուեցաւ որ զատ տետրակով մը հրատարակուի, ինչ-  
պէս հրատարակուած էր Պուլկարերէն լեզուաւ:

Ամերիկեան Աստուածաշնչի Ընկերութեան Արեւելքի  
Գործակալութիւնը եւս գնահատելով սոյն ճառը, օգտակար  
սեպեց անոր հրատարակութիւնը, յուսարով որ այս կերպով  
գորնացում տուած պիտի ըլլայ շատերու փափաքանաց:



4145-2009

(63422-67)

Աշխարհիս ամենամեծ մատենադարանը կը գտնուի  
Լոնտոնի Բրիտանական Թանգարանին մէջ: Այս մա-  
տենադարանին դարակներուն երկայնութիւնն է 75 հա-  
զարամետր եւ անոնք կը պարունակեն 3,500,000 հա-  
տոր գիրքեր: Փարիզի Ազգային Մատենադարանը կը պա-  
րունակէ 2,500,000 հատոր գիրքեր, Փեթրսպուրկինը՝  
1,500,000, կան նաեւ ուրիշ քանի մը մատենադա-  
րաններ որոնց ամէն մէկը կը պարունակէ 1,000,000  
հատոր գիրքեր:

Աշխարհիս գիրքերուն թիւը անհաշուելի է: Փրոֆ.  
Ֆէլիս կը հաշուէ որ, եթէ Հոմերոս 20 տարեկանին  
սկսած ըլլար աշխարհիս հիմակուան գրականութիւնը  
կարդալ, դեռ վերջին 250 տարիներու գրականութիւնը  
կարդալու համար ժամանակ պիտի չունենար: Եթէ Պղա-  
տոն իր գրասեղանը Ողիմպոսի աստուածներուն քով  
փոխադրել տար, ու հոն սկսէր կարդալ մինչեւ հիմա,  
հազիւ մինչեւ Ամերիկայի գիտը պիտի հասնէր: Տանդէ  
եւ Ռասին, Շէյքսպիր եւ Կէօթէ դեռ անծանօթ պիտի  
մնային անոր: Եթէ մենք ալ մեր կեանքին բոլոր օրերը,  
կանուխ առաւօտէն մինչեւ իրիկուն, ընթերցումով ան-  
ցընէինք, մատենադարանին առաջին խցիկը դեռ չլմըն-  
ցուցած արդէն իսկ պիտի ծերանայինք ու մեռնէինք:

եւ մինչեւ անգամ եթէ կարելի ըլլար օրը մէկ գիրք կարդալ, միայն Բրիտանական Թանգարանին գիրքերը կարդալու համար 10,000 տարի կեանք ունենալու էինք:

Բայց նորէն ալ այս բոլոր մեծ մատենադարաններուն մէջ հագիւ քանի մը իսկապէս մեծ գիրքեր կան, որոնք ազդած են իրենց դարուն: Ուշադրութեամբ հաշիւ եղած է թէ իւրաքանչիւր տարի հրատարակուած գիրքերէն հազարին յիսունը կ'ապրին իրենց հրատարակութեան առաջին եօթը տարիներու ընթացքին: Քանի մը համբաւուոր գրագէտներ վերջերս աշխարհիս ամէնէն մեծ հարիւր գիրքերուն մէկ ցուցակը շինած են, բայց ամէնէն ընթերցասէր մարդը իսկ պիտի գտնէ որ այդ ցուցակին պարունակած գիրքերէն դեռ չկարդացածներ ունի: Հազարաւոր գիրքեր արդէն մեռած են՝ թէեւ դեռ մատենադարաններու դարակներու մէջ դըրուած են: Ոչ ոք կը կարդայ զանոնք: Անոնք մարդկային միտքին վրայ ազդելու ուժերնին կորսնցուցած են: Ապրող գիրքը ան է որ դեռ կեանք ներշնչելու, միտքը շարժելու, հոգին զօրացնելու, սիրտը ամոքելու զօրութիւն ունի:

Սբ. Գիրքը հիմա եւ 3,500 տարիներէ ի վեր այսպիսի ապրող գիրք մը եղած է, եւ Քրիստոնեաները զայն ընդունած են իբրեւ Աստուծոյ Խօսքը: Բայց նորէն ալ հազարաւորներ կան այս երկրին — ինչպէս նաեւ ընթերցողներուս — մէջ որ չեն հաւատար թէ Սբ. Գիրքը Աստուծոյ Խօսքն է, կամ կը հաւատան որովհետեւ ուրիշներ՝ որոնց վրայ վստահութիւն ունին՝ կը հաւատան

թէ այնպէս է: Ձեզմէ ոմանք թերեւս դեռ ինքզինքնուղ չէք հարցուցած թէ ինչ է ձեր հաւատքին հիմը: Կարեւոր է որ գիտնաք թէ ինչո՞ւ կը հաւատաք: Եթէ ձեր հաւատքին պատճառներուն մասին տգէտ էք՝ զայն կորսնցնելու լուրջ վտանգին ենթակայ էք: Որովհետեւ հիմա աշխարհիս վրայ անհաւատութեան զօրաւոր հոսանք մը կայ: Թող անհաւատ մը իր մասնակի գիտութեամբ ձեր հաւատքը ծաղրէ, թող իր սուտ գիտութեամբ փաստաբանէ թէ Սբ. Գիրքը Աստուծոյ Խօսքը չէ, թող պնդէ թէ ան մեռած գիրք մըն է, անօգուտ, անպատմական, անգիտական եւ անվստահելի, ձեր հաւատքը պիտի խախտի, որովհետեւ արդէն աղէկ հաստատուած չէր: Որովհետեւ չէք գիտեր այն սկզբունքները որոնց վրայ հաստատուած է Քրիստոնէական կրօնքը: Ահա այս պատճառաւ կը կորսնցնէք ձեր հաւատքը, ու զայդ կորսնցնելով ձեր կապակցութիւնը խզած կ'ըլլաք կեանքի միակ աղբիւրէն, ինչպէս նաեւ ապագայ կեանքի յոյսէն:

Իբրեւ կանոն, Սբ. Գիրքի վաւերականութիւնը ուրացողներ անոնք են որ քիչ բան գիտեն անոր մասին: Իրենց անհաւատութեան պատճառը տգիտութիւն է: Կամ զայն բնաւ չեն կարդացած, կամ կարդացած բայց սխալ հասկցած են: Միւս կողմէ կան նաեւ բազմաթիւ խելացի մարդիկ որոնք կը հաւատան թէ «Բոլոր գիրքը Աստուծոյ շունչն է, եւ օգտակար է սորվեցնելու, յանդիմանելու, շիտկելու, ու արդարութեան խրատելու համար:» Անոնք այն տեսակ մարդիկ են, որոնք Սբ.

Գիրքը շարունակ կ'ուսումնասիրեն ու անկեղծօրէն կը ջանան անոր պատուիրանքները գործադրել, եւ այս պատճառով ամենալաւ վկաներ են անոր ճշմարտութեան: Անոնց հաւատքը Աստուածային հիման մը վրայ հաստատուած ըլլալով չխախտիր ոչ ծաղրանքէ, ոչ ալ իբր թէ գիտութեան վրայ հաստատուած փաստերէ: Անոնց վստահութիւնը այնչափ մեծ է որ կը հաւատան թէ գիտութիւնը վերջնապէս Աբ. Գիրքով պիտի սրբագրուի, ոչ թէ Աբ. Գիրքը գիտութիւնով: Եւ ինչո՞ւ այս վստահութիւնը: Որովհետեւ անոնք գործադրած են այն գերագոյն պայմանը որ ինչպէս կրօնական հաւատքին՝ նոյնպէս ալ գիտական ծանօթութեան հիմն է: Անոնք այս ծանօթութիւններու ակնադրիւրը դիմած են անոր յայտարարութիւնները աննախապաշար միտքով ուսումնասիրելու համար, ու երբեք անոր օրհնութիւնը, որովհետեւ հոգեւոր բաներ հոգեւորապէս կը հասկցուին:

Շատ փաստեր կան, թէ ներքին թէ ալ արտաքին, որոնք կը համոզեն մեզ թէ Աբ. Գիրքը ճշմարտապէս Աստուծոյ խօսքն է: Կան Պարագայական, Լեզուաբանական, Մարզարէական, Պատմական, Գիտական եւ այլն ապացոյցներ, որոնցմէ ոմանք քանի մը յօդուածներով ներկայացնել կը փափաքիմ: Նախ պարագայական կամ անուղղակի ապացոյցներու մասին, որոնք նիւթը մասնաւորապէս շուսումնասիրողներու իսկ յայտնի են, պիտի խօսիմ: Հետեւաբար Աբ. Գրոց շուրջ հետեւեալ իրողութիւնները նկատողութեան առնենք:

Առաջինը երբեք չի տեսնուիր, որ անոր փոքր տարածքը

շուրջ 1000 տարեկան է, եւ անոր փոքր տարածքը միայն 1000 տարեկան է: Վեց տարի առաջ Բրիտանական եւ արտաքին Աբ. Գրոց Ընկերութիւնը իր հարիւրամեակը տօնեց: Այն ատեն գտնուեցաւ թէ այդ Ընկերութիւնը իր առաջին հարիւրամեակին մաս կամ ամբողջ, 222,000,000 օրինակ Աբ. Գիրք սպառած էր 367 լեզուներով կամ գաւառաբարբառներով: Այս Ընկերութիւնը օրական 17,500 ֆրանք (700 Անգլ. ոսկի) կը ծախսէ եւ Յունվ.է մինչեւ Դեկտ. իւրաքանչիւր գործի ժամուն մէջ 2,450 օրինակ Աբ. Գիրք կը հանէ — խոշոր քանակութիւն մը՝ զոր միտքը հազիւ հազ կ'ըմբռնէ: Բայց այս Ընկերութիւնը տեսակին մէջ միակը չէ: Աստուածաշունչի Ամերիկեան Ընկերութիւնը իր առաջին հարիւրամեակին 61,000,000 օրինակ Ա. Գիրք հրատարակեց: Կան նաեւ Աստուածաշունչի Ընկերութիւններ Սկովտիոյ, Գերմանիոյ, Զուիցերիոյ եւ ուրիշ երկիրներու մէջ, առանց հաշուելու մասնաւոր հրատարակիչները, որոնց բոլորն ալ ահագին քանակութեամբ Աբ. Գիրք կը տպեն:

Բայց ո՞վ կը գնէ այս գիրքերը: Պէտք է անմիջապէս ընդունիլ թէ Անկլո-Սաքսոնները աշխարհիս ամէնէն շատ ընթերցող ժողովուրդն են: Անոնք պէտք է զանազանն ապրող գիրք մը մեռեալ գիրքէ մը: Մտիկ ըրէք. 1881ի Մայիսին Լոնտոնի մէջ հրատարակուեցաւ Նոր Կտակարանի սրբագրուած օրինակը: Անոր հրատարակութենէն ամիս մը առաջ կանխիկ 1,000,000 օրինակի ապսպրանքներ եղան, եւ երբ ան նիւ Եորքի մէջ ծախուելու պատրաստ էր՝ փողոցները կառքերով

լեցուեցան, որոնք Սբ. Գիրք պիտի փոխադրէին գրավաճառներուն: Նոյն այդ գիրքը Մատթէոսէ մինչեւ Հոռմայեցոց Թուղթը (118,000 բառ) հեռագրուեցաւ Նիւ Եորքէ Շիզակօ եւ 92 գրաշարներու եւ 5 փորձ կարդացողներու օգնութեամբ, որոնք բոլոր գիշերը աշխատելու ստիպուեցան, այդ մասը Շիզակոյի երկու մեծ թերթերուն մէջ յաջորդ օրը լոյս տեսաւ: Նիւ Եորքի մէջ մէկ հրատարակիչ այդ տպագրութենէն 365,000 օրինակ սպառեց առաջին ութամսեային մէջ, եւ Ամերիկեան 50 տպագրութիւններ եղան, որոնցմէ մէկը 65,000 օրինակ սպառեցաւ:

Այս նոր գիրք մը չէր, շատերու ամէնէն ծանօթ գիրքը եղած էր ու այս 1,200 տարիներէ ի վեր: Այս հին գիրքի մը նոր թարգմանութիւնն էր, զոր կատարելու համար մեծ ծախք եղած էր ու աշխարհի լաւագոյն ուսեալներէն կազմուած մարմին մըն ալ բծախնդիր բաղդատութիւն մը ըրած էր թարգմանութեան եւ բնագիրին միջեւ: Այս մեծաքանակ սպառումին պատճառը սա է որ Ամերիկայի ընթերցող հասարակութիւնը շատ հետաքրքիր էր գիտնալու համար թէ արդեօք մեծ փոփոխութիւններ եղած էին այս նոր թարգմանութեան առիթով: Եւ այս կ'ըլլար հակառակ ուրիշ գիտական, պատմական, կրօնական եւ վիպական գիրքերու սուկալի մրցումին:

Բայց այս գիրքը գնողները միայն Անկլօ-Սաքսոնները չեն: Ան հիմա 418 լեզուներու եւ գաւառաբարբառներու թարգմանուած է, «Մեծապէս մշակեալ

Սանսկրիդէ մինչեւ վայրենիներու աղաւաղեալ լեզուները:» Եւ իրաւ ալ այս լեզուներէն 180ը նախ գրաւոր լեզու ընելու պէտք եղաւ որ կարելի ըլլար Սբ. Գիրքը թարգմանել հեթանոս ազգերու զործածութեան համար: Այսօր այս գիրքը Ալասքայէ մինչեւ Փաթակոնիա, Սիպերիայէ մինչեւ Սէյլան, Փարիզէ մինչեւ Փէքին, Հիւսիսէն Հարաւ, Արեւելքէն Արեւմուտք կը կարդացուի ու կը յարգուի: Այս իրողութիւններով կարելի է հաստատել թէ Սբ. Գիրքը զիրք մըն է, ինչպէս կը յայտարարեն սկեպտիկներ ու անասունաձներ, իբր թէ Սբ. Գիրքը հինգած, մանկացած ու անօգուտ գիրք մը եղած ըլլար: Զարմանալի իրողութիւն մըն է թէ անոր սպառումը հիմա (տարին մէկ միլիոն օրինակէ աւելի) շատ կը գերազանցէ նախորդ դարերը, եւ կը գերազանցէ նաեւ աշխարհիս պատմութեան մէջ որեւէ գիրքի սպառումը: Բարեկամներ, պէտք է վախճալ կենսունակութեանն ու ապրելուն համար գիրքի մը որուն սպառումը այսչափ կ'աւելնայ աշխարհիս ամէնէն լուսաւորեալ դարուն մէջ: Եւ բանաւոր չէ հետեւցնել թէ Սբ. Գիրքը այսպէս բոլոր աշխարհի վրայ կը կարդացուի, որովհետեւ բոլոր աշխարհի պահանջին ու պէտքերուն կը յարմարի:

Երբ որ իրողութիւնն Ուրեշ ու Նի Քերտ այսպէս հասարակութեանց դէմ իրցած է դիմադրութիւն Սբ. Գիրքէ պէտք է հեռանալ կենսունակութիւնն ու հետեւցած ըլլաւ: Սբ. Գիրքը կործանելու համար առաջին փորձը նոյն իսկ Սբ. Գիրքին մէջ, Երեմիայի ԼԳ. գլուխին մէջ, կը գտնենք: Հոն

կը գտնենք թէ Յովակիմ, Յուդայի թագաւորը, մարգարէին խօսքերէն զայրացած, տոմար «զմելինով կըտրեց ու կրակարանի կրակին մէջ նետեց, մինչեւ որ բոլոր տոմար կրակարանի կրակին մէջ հատաւ:» Անոր պատիժը չուշացաւ եւ անկէ քիչ ետքը Յուդայի թագաւորութիւնը կործանեցաւ: Նորէն, Փրկչական թուականէն 100 տարի առաջ, Անտիոքոս Դ. «Յիմար» մականունանեալը Հրեաներէն իր վրէժը լուծելու համար գտնել կրցած բոլոր Աբ. Գիրքերը հաւաքեց ու կրակի մէջ այրեց: Փրկչական թուականին 303ին Դիոկղետիանոս կայսրը հրովարտակով մը հրամայեց որ Աբ. Գիրքի բոլոր օրինակները կրակի մէջ նետուին: Այդ բոցերը մարեցան բայց Աբ. Գիրքը ապրեցաւ: Եւ 25 տարի ետքը, երբ նոյն այս Դիոկղետիանոս կայսրը զահէն հրաժարած էր ու Դաղմատիա առանձնացած իր պարտէզը կը մշակէր, Կոստանդիանոս կայսրը Կեսարիոյ Եպիսկոպոսին Եւսեբիոսի հրամայեց 50 օրինակ Աբ. Գիրք ընդօրինակել տալ, մագաղաթի վրայ եւ գեղեցիկ զարդանկարներով, ու Կ. Պոլսոյ, իր մայրաքաղաքին, եկեղեցիներուն մէջ դնել ամէն կիրակի կարդացուելու համար: Մինչեւ իսկ Լոնտոնի մէջ, որ ներկայիս աշխարհի ամէնէն շատ Աբ. Գիրք տպող քաղաքն է, Աբ. Գիրքի առաջին տպագրութիւնը Հռոմէական Եկեղեցիին հրամանով այրուեցաւ: Բայց այն նոյն դրամը, որով առաջին տպագրութիւնը ծախու առնուած էր, ծախսուեցաւ երկրորդ տպագրութեան համար, ու Աբ. Գիրքերու այդ հրապարակային հըր-

կիզումը իբրեւ ազդ եղաւ անոր աւելի տարածուելուն համար:

Յրանսացի մեծ երգիծաբանը, Վոլթէո, պարծեցաւ թէ «թէն Բրիստոնէութեան գիրքը գրելու համար տասներկու մարդիկ պէտք եղան, բայց ես պիտի ցուցնեմ թէ մէկ մարդ կրնայ եղծել զայն,» ու գործի ալ ձեռնարկեց: Բայց նոյն այդ տպագրական մամուլը, զոր ինք կը գործածէր Բրիստոնէութեան դէմ իր յարձակումները հրատարակելու, անոր մեռնելէն ետքը Աբ. Գիրք տպելու համար գործածուեցաւ: Անգղիացի անհաւատ մեծ պատմագէտը, Կիպլըն, Բրիստոնէութիւնը յաղթահարելու համար գործածեց իր տաղանդը, բայց անոր մահէն ետքը ճիշդ անոր տունը գործածուեցաւ իբրեւ Աբ. Գիրքի մթերանոց, եւ անոր հասոյթներուն մէկ մեծ մասը ծախսուեցաւ շրջաբերութեան համար այն Աւետարանին զոր կ'ատէր: Վոլթէո եւ Կիպլըն շատոնց մեռան, բայց Աբ. Գիրքը կ'ապրի: Այս կերպով, ինչպէս Աբ. Գիրքն ալ կ'ըսէ, «Աստուած մարդոց բարկութիւնը իրեն փառքին ծառայեցուցած է:»

Աստուծոյ խօսքին դէմ եղած հակառակութիւնը դադրած չէ ու պիտի չդադրի ալ, քանի որ Սատանան, որ Աբ. Գիրքի մէջ իբրեւ ստույթեան հայր կը ներկայացուի, ուժ ունենալէ չէ դադրած երկրի վրայ: Հիմա անոր թշնամիները ուրիշ ատեններէ աւելի ճարպիկ, զօրաւոր ու բազմաթիւ են: Անոնք զայն կրակով կամ ծաղրով կործանել չեն փորձեր, այլ իբր թէ գիտական քննադատութեամբ, որով կը կարծեն անոր յայտարար-



կամ Կոմփիլկիոսի հետեւողներէն մէկուն կողմէ: Կայ գիտնական մը որ իր կրթութիւնը առած ըլլայ այն տեսակ երկրի մը մէջ, ուր փայլած չէ Սբ. Գրոց լոյսը: Ո՛ր են Հնդկաստանի Մենաշնորհի Պաշտօնարանները: Չինաստանի երկաթուղիները ո՞վ կը շինէ: Ինչո՞ւ համար հիւանդանոցներ, անկեւանոցներ ու մինչեւ իսկ գիտնական բժիշկներ չկան հեթանոս երկիրներու մէջ, բացի անոնցմէ զորոնք Քրիստոնեայ ազգեր ղրկած են հոն: Ինչո՞ւ համար է որ Քրիստոնէութիւնն ու Սբ. Գիրքը ձեռք ձեռքի տուած յառաջ կ'երթան: Վէրջապէս, ինչո՞ւ համար բոլոր աշխարհի վրայ Սբ. Գիրքին լսուելուն ու անոր պատուէրներուն եղած հնազանդութեան համեմատութիւնով է որ կիներու վիճակը կը բարձրանայ, մանկութիւնը կը խնամուի ու կը դաստիարակուի, մարդկութիւնը կ'ազնուանայ, արդարութիւնը կը գործադրուի, եղբայրութիւնը կ'ընդհանրանայ, մարդասիրութիւնը կ'արտայայտուի, կրթութիւնը կը յառաջդիմէ ու սէրը կը թագաւորէ:

Գերութիւնը, որ միշտ ազգերու տկարութեան մէկ նշանը եղած է, ընդհանուր եղած էր, մինչեւ որ Աւետարանը տարածուեցաւ: Հիմա իսկ կայ այն երկիրներուն մէջ, ուր Աւետարանը անծանօթ է: Դասական Աթէնքի մէջ, Դեմոսթենէսի օրերուն կարելի էր մարդու մը հոգին ու մարմինը գնել 30 տոլարով (150 ֆրանք): Երբ Քրիստոս Բեթղէհէմի մէջ ծնաւ, Հռոմի մէջ գերիի մը գինը ձիու մը գինին կէսն էր (450 ֆրանք): Ահա այս գինն էր, զոր կայսերական Հռոմ

իր բոլոր հարստութեամբ եւ ուժով, պալատներով ու նահանգներով, սահմանած էր մարդու մը համար: Բայց հիմա Հռոմի մէջ այդ գինով մարդ մը չէք կրնար գնել: Ի՞նչ բան բարձրացուցած է մարդուն արժէքը: «Յառաջդիմութիւնը,» պիտի ըսէք: «Բարեշրջումը» պիտի պատասխանէք: Բայց այդպէս է, տեսնե՛ք: 1845ին երեւելի շրջիկ մը այցելեց Ֆիճի Կղզիները եւ գտաւ թէ հոն կրնար զօրաւոր մարդ մը գնել 7 տոլարով (35 ֆրանք): 1800 տարուան առանց Սբ. Գիրքի յառաջդիմութիւն մը մարդուն արժէքը գոնէ 10 տոլարի չէր բարձրացուցած: Հետեւաբար մարդուն արժէքը հոն այն ատեն եօթնապատիկ աւելի նուազ էր քան քսան դար առաջ Հռոմի մէջ: Բայց այսօր, այդ թուականէն 65 տարի ետքը, Ֆիճի Կղզիներուն մէջ մարդ մը չէք կրնար գնել այդ գինին 100 անգամը, կամ մինչ իսկ 1000 անգամը աւելի գումարով մը: Այս 65 տարիներու ընթացքին ի՞նչ էր որ այս տարբերութիւնը յառաջ բերաւ: Այդ կղզիներուն մէջ գտնուող 1,209 եկեղեցիները — եկեղեցիներ, որոնց մէջ Սբ. Գիրքը կ'ուսուցուի, եւ սիրոյ աւետարանը կը քարոզուի մարդակերներու սերունդին միջոցով:

Կեդրոնական Ափրիկէ գացէք: Այդ մեծ նոր երկիրը Եուկանտա գացէք: Հոն պիտի տեսնէք ինչ որ Անգղիացի նախարարը, Ուիսթըն Չըրչիլ եւ Փրոֆ. Տարուին, մեծ Բարեշրջականին զաւակը, տեսան երկու տարի առաջ: Բնիկ Ափրիկեցիներու մեծ ու զարգացուն ազգ մը՝ որ ազատութիւն, քաղաքակրթութիւն,

զարգացում ու կրթական գոհացուցիչ դրուժին մը ունի այն երկրին մէջ, ուր ասկէ հազիւ 35 տարի առաջ մարդկային կեանքը այնչափ աժան էր, որ Լիվինկսթըն յաճախ ճամբու վրայ անօթութենէ մեռնելու համար լքուած գերիներ կը տեսնէր, որոնց ազահ տէրերը անոնց համար ժամանակ տալ ու զանոնք բժշկելու համար քիչ մը ծախք ընել իսկ չէին զիջանէր: Նորէն հոն ալ Սբ. Գիրքն էր որ այդչափ կարճ ժամանակի մէջ այդչափ մեծ փոփոխութիւն առաջ բերաւ: Բարեշրջութիւնը քանի՞ դարու մէջ պիտի կրնար յառաջ բերել այն փոփոխութիւնները, որոնք մէկ սերունդի կեանքի ընթացքին տեղի ունեցան Եոկանտայի մէջ: Բարեշրջութիւնը: Ան ի՞նչ կրցաւ ընել ձաբոնի համար 2,000 տարիներու ընթացքին, կամ Չինու համար 3,900 տարիներու տեսողութեան: Ինչո՞ւ համար ձափոն այն ատենէն ի վեր, երբ Սբ. Գիրքը ճանչցող ազգերու ազդեցութեան տակ մտաւ, այսչափ հիանալի զարգացում ունեցաւ: Եւ նշանակալից իրողութիւն մը չէ՞ որ Չինու Կայսրը բարեփոխումներու հրովարտակ մը հանեց ու Չինաստան Սբ. Գիրքը եւ Քրիստոնէական գրականութիւնը ուսանելով է որ յառաջդիմական քայլեր կ'առնէ:

Բայց Սբ. Գիրքով բարձրացող ազգերը միայն ասոնք չեն: Աշխարհիս ամէնէն մեծ ու ազատ ժողովուրդներէն մէկն է Մեծն Բրիտանիա: Հազար տարի առաջ Անգղիա գոյութեան պայքար կը մղէր Տանիմարքացիներու հետ: Վերջապէս Ալֆրէտ Մեծ թագաւորը զանոնք երկրէն դուրս վանեց եւ Քիշդ այն պահուն երբ

կը յուսար թէ խաղաղութիւնը պիտի սկսէր՝ լուր առաւ թէ Տանիմարքացիներ նորէն աւելի բազմաթիւ ըլլալով կը յարձակին: «Ուրեմն,» ըսաւ Ալֆրէտ իր պալատականներուն, «Աստուծոյ Գիրքը հասարակ ժողովուրդին լեզուին թարգմանել տանք, որ երբ այս կռապաշտները գան ու մեր գիրքերը այրեն՝ ժողովուրդը գոց ըրած ըլլայ Աստուծոյ Խօսքը: Այն ատեն եթէ գիրքերը այրեն, ճշմարտութիւնը չեն կրնար այրել:» Պատմութիւնը մեզի կ'ըսէ թէ Ալֆրէտ Թագաւոր Սաղմոսին կէսը իր ձեռքով թարգմանեց: Ան Սբ. Գիրքին արժէքը փորձով գիտէր. եւ անոր իշխանութիւնը շատ տեսակէտով փաստ մըն է ցուցնելու համար թէ Աստուծոյ Խօսքը ինչպէս կրնայ պաշտպանել ու բարձրացնել ազգ մը:

Յայտնի ու անուրանալի իրողութիւն մըն է թէ ձափոնցի արդի դիւանագէտներ անմիջապէս ըմբռնեցին որ, այն ազգերը որոնց մէջ Սբ. Գիրքը տարածուած է ու կը կարդացուի, իրենց բոլոր թերութիւններով իսկ աշխարհիս ամէնէն ազատ ու լուսաւոր ազգերն են: Ֆրանսացի պատմագէտ Տը Թոքվիլի վկայութիւնը լսեցէք. «Ամերիկեան հաստատութիւններու յաջողութիւնները ուսումնասիրելէն ետքը երբ Ֆրանսա վերադարձաւ եւ Ֆրանսական Ծերակոյտին սա տեղեկութիւնը տուաւ — Ձեր հրամանին համեմատ զացի, ու անոնց վաճառականական գործերը ուսումնասիրեցի. անոնց լեռները ելայ ու հովիտներէն անցայ, անոնց գործարանները ու շուկաները այցելեցի, դատարանները մտայ,

բայց այդ բոլոր տեղերը զուր տեղ փնտռեցի անոնց յաջողութեան գաղտնիքը, մինչեւ որ մտայ անոնց եկեղեցիները: Հոն էր որ երբ Քրիստոսի Աւետարանին սիրտը ազնուացնող ու ներշնչող սկզբունքները լսեցի, որոնք կիրակիէ կիրակի ժողովուրդին կը խօսուէին, այն ատեն սորվեցայ թէ ինչո՞ւ Ամերիկա մեծ է ու ազատ, իսկ Ֆրանսա՝ գերի:»

Նորէն, իւրաքանչիւր ազգի առաջնորդները աղէկ միտք պահելու են միջադէպ մը որ տեղի ունեցաւ Անգղիոյ ամէնէն մեծ թագուհին, Վիքթորիայի, կեանքին մէջ: Ատեն մը Ափրիկեցի իշխան մը մեծագին նուէրներով պատգամաւորութիւն մը դրկեց անոր, հարցնելու թէ ինչ էր Անգղիոյ մեծութեան գաղտնիքը: Թագուհին իբրեւ պատասխան իշխանին դրկեց փառակազմ Սբ. Գիրք մը, ու հետեւեալ լուրը, «Ձեր իշխանին ըսէք թէ այս է Անգղիոյ մեծութեան գաղտնիքը:» Վիքթորիա թագուհին հասկցած էր Փասքալի սա խօսքին իմաստը թէ «Մեծ տարբերութիւն կայ մէջտեղը այն գիրքին զոր մարդ մը կը շինէ ու կը նետէ ժողովուրդին մէջ, եւ այն Գիրքին որ ժողովուրդը կը շինէ:» Ան կրցաւ ազատել Անգղիան այն մահէն որ անցեալ ազգերը մահացուցած է: Ան Եսայիի խօսքին ճշմարտութիւնը որոշապէս տեսաւ, «Քանզի քեզի ծառայութիւն չընող ազգը ու թագաւորութիւնը պիտի կորսուի, ու ազգերը բոլորովին պիտի կործանին (Ես. 4. 12):»

Անգղիացի մեծ գիտնականը, Փրոֆ. Հըքսլի, պէտք է ընդունի թէ Անգղիական ազգը ուրիշ ամէն բանէ աւելի

Անգղիական Սբ. Գիրքին արդիւնքն է: Ճոն Սթիւըրթ Միլ աղէկ հասկնալու է թէ Սբ. Գիրքը աղէկ ուսումնասիրելը, որու մէջ Սկովտիոյ գիւղացիները շատ յառաջադէմ էին, պատճառ եղաւ անոնց որ երկար ատեն Եւրոպայի շատ մը մասերուն համար իրենք տան համալսարանի փրոֆէսորները ու գործնական արուեստներու շատերուն համար ալ ընդունակ մարդիկ:

«Բոլոր պատմութիւնը փաստն է սա իրողութեան թէ հոգեւոր օրէնքի անտեսում մը կամ անոր դէմ հակառակիլը ցեղը կը ստորնացնէ, ինչպէս նաեւ անհատը. մինչդեռ բարձրագոյն օրէնքներու հնազանդիլը ցեղը մինչեւ այդ օրէնքներուն բարձրութեան կը վերացնէ. նոյնը կ'ընէ նաեւ անհատին համար: Արբեցողին հոգեւոր բնութիւնը իր մարմինին հետ կը վատասեռի, բայց ժուժկալութեան դարձ մը մարմնաւորապէս ալ օգտակար կը հանդիսանայ: Ահա այս օրէնքն է որ ազգերու դիրքը կ'որոշէ բարոյական կեանքի մէջ ալ: Ոչ մէկ կռապաշտ ազգ կայ քաղաքակրթուած վիճակի մէջ, կուռք պաշտողներ անոնց կը նմանին — կը վատասեռին:» (Ա. Օ. Մէլլը) Օրէնքներ, ազատութիւն, ուսում, սէր — ասոնք աւելի տիեզերական են հոն ուր Սբ. Գիրքը կ'ուսուցուի եւ անոր կը հպատակին մարդիկ: Իրաւ, իրողութիւն է թէ արդի բոլոր օրէնքներ Մովսիսական օրէնքի վրայ հիմնուած են, եւ մեր մարդկային հաստատութիւններէն ամէնէն մեծերը Սբ. Գիրքին վրայ հիմնուած են: Քրիստոնեայ մեծ խորհողին, Թհիոտոր Փարբըրի խօսքերով, «Այն ատենակ բաներ յարդի դէ-

63422-67  
4145-2009



զերու վրայ չեն կրնար հաստատուիլ, այլ ժայռէ լեռներու վրայ: . . . Երբ դասական Յունաստանի բոլոր գրականութեան ազդեցութեան վրայ կը նայիմ, այն ազդեցութեան որ այդ մեհեաններու եւ հերոսներու երկրէն կը վերանայ իբրեւ անուշահոտութիւն, կը գտնեմ որ ան կէսը իսկ չունի այն ազդեցութեան զոր ըրած է հին ու նոր ժամանակներու մէջ անարգուած ազգի մը այս մէկ Գիրքը:»

Բարեկամներ, այս շիտակ չէ՞: Եթէ Սբ. Գիրքը միայն մարդկային գիրք մըն է, ուրեմն ուրկէ՞ է անոր տարածուն ու մնայուն ազդեցութիւնը: Երբ անոր ազգերը վայրենութենէ քաղաքակրթութեան բարձրացնելու աննման զօրութիւնը տեսնենք, երբ անոր ազգերը աւելի բարձր մակարդակի մը վերացնող ազդեցութիւնը նկատողութեան առնենք, երբ տեսնենք թէ ան ինչպէս խաղաղութիւն կը բերէ, երջանկութիւնը կը շատցնէ, կրթութիւնը կը քաջալերէ, գրականութիւնը կը ճոխացնէ, արուեստները կը ներշնչէ, բարոյականութիւնը կը զարգացնէ, ազատութիւնը՝ կ'ապահովէ, արդարութիւնը կը գործադրէ, ու միջազգային օրէնքներ կը ստեղծէ — երբ այս բոլորը տեսնեմ կ'եզրակացնեմ թէ այս Գիրքը որ ազգերը այսչափ կ'օրհնէ ու կը բարգաւաճեցնէ՝ պէտք է Ազգերու Իշխանէն եկած ըլլայ:

Չորրորդ երբեք. Ուրեք ու մէկ զեք + որոք ասէ ինչ յայտնէ ու ինչ ինչպէրպէս անհարուստ կեանքը. հետեւեալ այն կեանքէ Տորոնէն եկած ըլլաւ է: Մենք քիչ մը խօսեցանք թէ ինչպէս Սբ. Գիրքը կը բարձրացնէ ազ-

գերը: Բայց ազգ մը այն ատեն միայն կը փոխակերպուի՝ երբ զայն բաղկացնող անհատներ կը փոխակերպուին: Քաղաք մը կամ ազգ մը այն ատեն մաքուր է՝ երբ անոր քաղաքացիները մաքուր են, ուղղամիտ՝ երբ անոնք ուղղամիտ են, զարգացած՝ երբ անոնք զարգացած են: Հետեւեալ Սբ. Գիրքի ազդեցութեան վերջին փորձը անոր անհատներու կեանքին վրայ ըրած ազդեցութիւնը պիտի ըլլայ: Բայց Սբ. Գիրքին անհատական կեանքի վրայ ունեցած ազդեցութիւնը այնչափ այլազան, ծաւալուն ու նշանակալից է որ զայն հոս յարմարապէս բացատրել անկարելի է: Բայց անոր մարդոց համար ամէնէն նշանակալից ծառայութեան մասին քիչ մը խօսիմ:

Նախ կը գտնեմ որ Սբ. Գիրքը իմ ամէնէն խորունկ պէտքերուս կը ծառայէ: Ձիս տառապեցնողը մորթիս խորութիւնը ունեցող հիւանդութիւն մը չէ. այն ատեն որեւէ բժիշկ մը կրնար զայն բժշկել: Ձիս չարչրկողը մարմնական ցաւ ալ չէ, այն ատեն թերեւս Ստոյիկեանութիւնը կարենար վարժեցնել զիս զայն տանելու: Ոչ, այս՝ ծանր խորարմատ հիւանդութիւն մըն է, — ախտ մը որ մինչեւ հոգիիս խորերը իջած է: Բժիշկը զայն բժշկելու միջոց չունի, ոչ ալ վիրաբոյժին նշողակը կրնայ հասնիլ հոն: Իմ հիւանդութիւնս <sup>ևս չէ անհարուստ</sup> է. իմ անդամալուծութիւնս <sup>համէն անհարուստ</sup> է: Ինչ որ պէտք եմ ընել՝ զայն չեմ ըներ: Եւ երբ իմ միտքի ուժով այդ բոլորը յաղթելու կը ջանամ՝ Սբ. Գիրքը կ'ըսէ ինծի թէ կեանքի աղբիւրը իմ <sup>ևս չէ</sup> է:

Երբ մաքուր գրականութիւն կարդալով ու բարի ընկերակցութեամբ մաքուր ըլլալու կ'աշխատիմ, Սբ. Գիրքը կը յիշեցնէ ինծի թէ ներսէն ելլողներն են որ մարդը կը պղծեն: Երբ իմ բարի գործերով արդարանալ կը ջանամ Աստուծոյ առջեւ, Սբ. Գիրքը կ'ըսէ ինծի թէ Անոնք որ մարմինին փափաքներուն համեմատ կ'ապրին Աստուծոյ հաճելի չեն կրնար ըլլալ: Երբ ես կը խորհիմ թէ զօրաւոր եմ, Սբ. Գիրքը տկար ըլլալս կ'իմացնէ ինծի: Երբ ինքզինքս երկինքի շատ յարմար կը համարիմ, Սբ. Գիրքը կ'ըսէ լրջօրէն, «Եթէ մարդ մը ջուրէն ու հոգիէն չծնանի, չկրնար Աստուծոյ թագաւորութիւնը մտնել:»

Բայց նորէն ալ եթէ Սբ. Գիրքը իմ հոգեկան պէտքիս այս հիանալի գիտակցութիւնը միայն տար ինծի՝ ես զայն այսչափ չպիտի յարգէի: Շէյքսպիր մարդկային վարքութեան ներքինը տեսնելու հիանալի խորատեսութիւն մը ունեցաւ, եւ անոր համբաւին մեծ մասը հաստատուած է իր այն եզական կարողութեան վրայ, որով առաքինութեան եւ չարին մարդկային հոգիին վրայ գործած տպաւորութիւնները կը պատկերացնէր: Բայց ես Սբ. Գիրքին մէջ ուրիշ որեւէ գիրքի մէջ գտնուածէն անհունապէս բարձր բան մը կը գտնեմ: Անոր իմաստութիւնը աշխարհիս բանաստեղծներու եւ փիլիսոփաներու ամէնէն գիտունին իմաստութենէն գերազանցապէս վեր է ու բարձր: Ճշմարիտ է թէ ան իմ պէտքերս կը ցուցնէ, բայց միեւնոյն ատեն բոլոր պէտքերս գոհացնել ալ կը խոստանայ: Ան կը ցուցնէ ինծի թէ

մահացու կերպով հիւանդ եմ, բայց Մեծ Բժշկապետն ալ ինծի մօտ կը բերէ: Իմ տկարութիւնս երեւան կը հանէ, բայց միեւնոյն ատեն զիս Ամենակարող Զօրութեան հետ հաղորդակցութեան մէջ կը դնէ: Մեղքերս կը յայտնէ, բայց զիս մեղաւորներու Փրկչին կ'առաջնորդէ: Կը խոստանայ ինծի թողութիւն, խաղաղութիւն, եւ զօրութիւն, եւ իմ մեղքով հիւանդ հոգիս կը բուժուի ու Աստուծոյ հետ կը հաշտուիմ: Ան կը ցուցադրէ թէ Աստուած մէջս նոր սիրտ մը պիտի ստեղծէ եւ ուղիղ հոգի պիտի նորոգէ, եւ ահաւասիկ նոր արարած մը կ'ըլլամ ի Քրիստոս Յիսուս: Ան վիշտերու մէջ կ'ամոքէ զիս, տկարութեան մէջ կը զօրացնէ, վտանգի մէջ կը զգուշացնէ, փորձութեան մէջ կ'առաջնորդէ, կեանքի ճամբաս կը լուսաւորէ, եւ մահուան ատեն հոգիս յոյսերով կը լեցնէ: Ահա այս բոլորը ինծի համար Սբ. Գիրքի Աստուածային ծագումը հաստատող փաստեր են, որովհետեւ ուրիշ ոչ մէկ գիրք այսչափ կը ճանչնայ հոգիիս խորագոյն պէտքերը ու կը գոհացնէ զանոնք:

Սբ. Գիրքը մինչեւ իսկ կ'օրհնէ զանոնք, որ անոր յայտարարութիւնները կ'ուրանան, վարդապետութիւնները եւ ուսուցումները կը ծաղրեն, ու հեղինակութեան կ'ընդդիմանան: Կը պատմուի թէ քանի մը տարիներ առաջ Անգղիացի անհաւատ կոմս մը Ֆիճի Կղզիները, որուն մասին նախապէս ալ խօսեցայ, այցելեց եւ հոն բնիկ ցեղապետներէն մէկուն հետ տեսակցեցաւ, ու ըսաւ անոր, «Դուք մեծ ցեղապետ մըն էք, եւ իսկապէս

ցաւալի է որ մեծ յիմարութիւն ըրած էք մտիկ ընելով միսիոնարներու որոնք ձեզ շահագործել կ'ուզեն: Հիմա ոչ ոք կը հաւատայ այն հին գիրքէն զոր Սբ. Գիրք կ'անուանեն: Հիմա մարդիկ ամէն բան հասկցած են:» Այս խօսքերուն վրայ ծերունի ցեղապետին աչքերը փայլեցան ու պատասխանեց, «Այդ տեղի այդ մեծ քարը կը տեսնէք: Մենք մեր զոհերուն գլուխները այդ քարին վրայ կը ջախջախէինք: Այդ անդիի փուռն ալ կը տեսնէք: Մենք հող մարդիկ կը խորովէինք մեր խնճոյքներուն ատեն ուտելու համար: Եթէ այս միսիոնարները եւ ձեր ծաղրած այդ հին Գիրքը չըլլային, որոնք միջոց եղան Յիսուս Քրիստոսի սիրով իմ ժողովուրդս վայրենութենէ Աստուծոյ որդիութեան դարձնելու,» եւ շարունակեց աւելի յուզուած շեշտերով, «դուք, դուք, այո, դուք այստեղէն պիտի չկարենայիք մեկնիլ: Դուք պէտք է շնորհակալ ըլլաք Աստուծմէ այդ Աւետարանին համար, որովհետեւ առանց անոր պիտի մեռցուէիք ու խորովուէիք այդ փուռին մէջ ու մենք ձեր միտով փառաւոր խնճոյք մը պիտի ընէինք:» Ահա այսպէս Աւետարանը մարդակերներն իսկ խաղաղ ու անվնաս կ'ընէ, եւ առանց անոր քաղաքակիրթ մարդիկ իսկ գազանաբարոյ եւ մարդակեր կ'ըլլան: Մտածեցէք պահ մը դար մը առաջուան Ֆրանսացի անհաւատներուն վրայ, արդիւնքը երեսուն քաղաքակիրթ սերունդներու, որոնք իրենց Մէնտոմի խաղախորդարանին մէջ պատրաստուած մարդկային մորթեր կը հագնէին ու իբրեւ կեղծամ իրենց գիրցած զոհերուն գանկամաշկերը կը գործածէին: Մտա-

ծեցէք նաեւ անաստուած հարեւոյն վրայ եւ ջանացէք երեւակայել թէ ինչ պիտի ըլլար աշխարհ, եթէ Աւետարանը եւ Սբ. Գիրքը վերցուէին անկէ:

Հէնրի Մ. Սթանլի, Ափրիկէի մեծ երկրախոյզը, կ'ըսէ թէ, երբ ինք Ափրիկէ գնաց Լիվինկսթընը գտնելու համար, ինք Լոնտոնի ամէնէն մեծ անաստուածն էր: Ան Լիվինկսթընը ու անկէ ետքն ալ Քրիստոսը գտաւ: Որովհետեւ երբ օրէ օր այդ Խաւարակուռն Երկրին մէջ կը մնար, մարդուն անկեղծութիւնն ու սէրը կը տեսնէր, կը նկատէր թէ ան ինչպէս կ'ապրէր իր խոստովանած սկզբունքներուն համեմատ, ու ինքն իրեն կը հարցնէր, «Ի՞նչ եղած է այս մարդուն, խեղճ է արդեօք:» Վերջապէս Քրիստոսի հոգին յաղթեց Սթանլիի սրտին, ու ան ըսաւ, «Լիվինկսթըն զիս դարձի բերաւ առանց այդ մասին բան մը խօսելու ինծի:» Վերջերը Սթանլիի, «Լոնտոնի ամէնէն մեծ անաստուած»ին, դիմումովն էր որ միսիոնարներ ղրկուեցան Եուկանտա, ու այս կերպով տեղի ունեցաւ այդ տեղի մեծ փոփոխութիւնը: Եուկանտայի Մթեզա թագաւորը խոստովանած է թէ միսիոնարները չեկած ինք անձամբ հրամայած էր կրօնական տօներու առիթով հազարաւոր մարդազոհեր, եւ թէ երբ ինք հօրը գերեզմանը վերաշինեց՝ 2,900 դժբախտ էրիկմարդոց ու կիներու գլուխները կտրուեցան մեռած թագաւորին գերեզմանին վրայ: Բայց 1876էն ի վեր, երբ Սբ. Գիրքը տարուեցաւ Եուկանտա մարդազոհերը դադրած են:

Ուաշինկթընի մէջ 1910ին Աշխարհի Կիրակնօր-

եայ Դպրոցներու Համաժողովին մեջ Ափրիկէէ ղրկուած պատուիրակներէն մէկն էր թոռը Չաքա ցեղապետին, որ 80 տարի առաջ Զուլուններու ամէնէն անգութ ու կատաղի մէկ ցեղապետն էր: Այս Չաքան Զուլունէստի շրջակայ բոլոր երկիրները ամայի դարձուց եւ իւր որ երթար՝ հազարաւոր մեռեալներ կը թողուր իր ետեւ: Չաքայի թոռը Օպըրլին Գոլէճի ընթացաւարտ մըն է, ու ազնիւ Քրիստոնեայ մը: Ան Զուլուններու համար բացուած միսիոնարական վարժարանի մը տեսուչն է, նաեւ Աւետարանի պաշտօնեայ մը, ու իր ժողովուրդին մէջ ալ արդարութեան ոյժ մը: Ափրիկէցի այս իշխանին կեանքը այսչափ մեծ ընողը Սբ. Գիրքն է միայնայնչափ մեծ, որ հակապատկեր մըն է իր հայրերուն կեանքին: Այսպիսի իրողութիւններ տեսնելով ռՊ կրնայ ուրանալ Սբ. Գիրքին զօրութեան մեծութիւնը:

Բայց ամէնը այս չէ: Վերջերս մեծապէս ազդեցիկ ու հետաքրքրական գիրք (\*) մը կարդացի: Անոր հեղինակն է Անգղիացի վիպագիր մը, որ զօրաւոր միտք, փիլիսոփայական եւ գիտական զարգացում ունի: Գիրքը հոգեբանական ուսումնասիրութիւն մըն է ու կը խօսի կեանքերուն մասին ինը մարդոց, որոնք Լոնտոն եւ շրջակաները ապրեցան — ինը ստորին եւ անյոյս կերպով կորսուած մարդոց կեանքերուն մասին: Ասոնց բոլորն ալ բոլորովին փոխուեցան ու դարձի եկան այնպիսի ինկած վիճակէ մը, որուն մասին երբ մարդ խորհի՝ կը դողայ:

(\*) «Կրկին Ծնած Մարդիկ», Հեղինակ՝ Հարոլտ Պէկպի:

Գիրքին առաջին գլուխը կը խօսի մարդու մը մասին որ սոսկալի արբեցող մըն էր ու օղիէ գրեթէ յիմարացած ու սատանայ մը եղած էր. այս մարդը յանկարծ փոխուեցաւ ու եղաւ ժուժկալ, խոնարհ, սիրող ու անձնուէր մարդ մը, որուն միակ նպատակն է ուրիշներու փրկութեան աշխատիլ: Ուրիշ գլուխ մը կը պատմէ «Ոճրագործ»ին պատմութիւնը. այս մարդն էր փողոցային սրիկայ մը, որ ոճիրի համար գազանային ու բնական ախորժակ մը ունէր եւ գիշերային գողութեան մը համար բանտարկուեցաւ դեռ հազիւ 9 տարեկան, եւ անկէ ետքն ալ շատ անգամներ: Այս սարսափելի մարդը յանկարծ կը փոխուի ու կ'ըլլայ ուղղամիտ ու գործունեայ գործաւոր մը, անձնուէր ամուսին մը ու բարի հայր մը, բարձր գաղափարականի տէր ու անբասիր կեանքով մարդ մը:

Ուրիշ գլուխ մը կը պատմէ տխուր պատմութիւնը մարդու մը, որ այնչափ ինկած էր որ անունը կորսընցուցած էր ու զինքը կ'անուանէին «Ծեր Խմանը»: Ան եղած էր խեղճ, վտանգաւոր, ինկած, ստորին, աղտոտ խման մը, որ հազիւ կը նմանէր մարդկային արարածի, ու ոգելից ըմպելիքէ անոր միտքը այնչափ բզացած էր որ հազիւ կը հասկնար իրեն խօսուածը: Բայց նորէն ալ այս չարաչար կերպով ինկած մարդը, որուն վիճակը վերջին ծայր յուսահատական էր, յանկարծ փոխուեցաւ ու եղաւ մաքուր, յարգելի, ժուժկալ, երջանիկ ու քաջասիրտ մարդ մը: Ի՞նչ բան էր որ այս բոլորը ըրաւ: Այդ ի՞նչ զօրութիւն է երկրի վրայ այս-

պիսի հրաշքներ գործելու կարող: Այդ զօրութիւնը կրթութիւնը չէ, ոչ ալ միջավայրը, ոչ սփոփանքը, ոչ ալ մարդասիրութիւնը: Ոչ. այս բոլորն ընողը ՍԲ. ԳԻՐՔՆ էր, զոր Փրկութեան Բանակին մէկ կին պաշտօնեան սորվեցուցած էր անոնց: Այս դէպքերը տեղի կ'ունենային աղտոտ փողոցներու մէջ, ուր այդ կին պաշտօնեան ծանօթ էր «Հրեշտակ օգնականը» անունով. հոն այդ կինը կրցած էր այս խմանները ժուժկալ, այս չարերը բարի, ու այս գողերը ուղղամիտ, այո, այս գազանները ազնուաբարոյ ընել: Այս ինը մարդոց մէկէն զատ բոլորն ալ ողջ են եւ իրենց կեանքով ու խօսքով կը վկայեն Աւետարանի հոգիները մեղքէ ազատելու զարմանալի զօրութեան:

Եւ այս բոլոր պատմութիւնները վէպ չեն, այլ պարզ ճշմարտութիւն: Ես անձամբ ճանչցած եմ մարդիկ, որոնց կեանքը այսպէս փոխուած է: Տասնհինգ տարի առաջ Սէյնթ Լուիսի մէջ (Ս.մերիկա) Վալէնթին Պիւրք անունով մարդ մը մեռաւ, որ ոստիկաններու ծանօթ ամէնէն սոսկալի գողերէն մէկն էր: Քսան տարի տաժանակիր աշխատութեան դատապարտուեցաւ ու անոր պատկերը դրուած էր գլխաւոր քաղաքներու «Աւազակներու Պատկերասրահին» մէջ: Ան ոչ միայն հանրածանօթ գող մըն էր, այլ նաեւ երեւելի բանտ ծակող մը, եւ անոր բանտապահները շատ կը վախնային անկէ: Այնպէս պատահեցաւ որ Մր. Մուտի Սէյնթ Լուիսի մէջ ժողովներ կ'ընէր, ու այն ատեններն ալ Պիւրք բանտի մէջ էր: Մէկը անոր խուցը թերթ մը նետած էր եւ

Պիւրքի աչքերուն հանդիպած էր յօդուածի մը վերնագիրը — «Ֆիլիպպէի բանտը ինչպէս բացուեցաւ:» Այս ճիշտ իր ճաշակին գալիք յօդուած մըն էր. ասկէ զատ ինք ալ այդ կողմերը բանտարկուած էր: Ախորժով կարդաց, բայց գտաւ որ Մր. Մուտիէն գրուած քարոզ մըն էր, ու թերթը գետին նետեց զայրացած: Բայց նորէն ալ հետաքրքրուեցաւ գիտնալու թէ ինչ պատահած էր բանտին մէջ. թերթը նորէն առաւ ու նորէն գետին նետեց: «Աս ի՞նչ սուտուփուտ բան է,» գոչեց ան, «Պօղոս եւ Շիղա — մեծ երկրաշարժ — ի՞նչ ընելու է որ փրկուիմ:» Բայց վերջապէս բարկութիւնը պարտուեցաւ հետաքրքրութենէն, ու բոլոր քարոզը կարդաց: Այդ քարոզին մէջ ինը անգամ կարդաց այս խօսքերը, «Հաւատա Տէր Յիսուս Քրիստոսի եւ պիտի փրկուիս:» Այս Աստուծոյ ձայնն էր որ անոր սիրտին կը խօսէր, ու երկար ու սոսկալի մաքառումէ մը ետք ան ծունկի վրայ եկաւ ու ըսաւ, «Աստուած, ողորմէ ինձի մեղաւորիս:» Հաւատաց եւ իր բանտին խուցին մէջ կէսգիշերին նոր արարած մը եղաւ: Առտուն երբ իր բանտապահներուն պատմեց թէ ինք գիշերը դարձի եկած էր ու անոնց ւր նեղութիւն պիտի չտար՝ անոնք խորհեցան թէ այդ իր փախուստը դիւրացնելու համար խորամանկութիւն մըն էր պարզապէս, եւ զայն աւելի զգուշութիւնով կը պահէին: Բայց շատ չանցած յայտնի եղաւ թէ ան փոխուած մարդ մըն էր: Երբ ազատ արձակուեցաւ, նահանգապետին խորհուրդով գնաց Նիւ Եորք, ուր շատ ծանօթ չէր, ու փորձեց գործ գտնել: Վեց երկար ամիս-

ներ անօթի, անպատսպար ու անբարեկամ թափառեցաւ Նիւ Եորքի փողոցներուն վրայ, ու հագիւ կրցաւ ամենադժուար գործեր գտնել հագիւ ապրելու չափ, բայց Նորէն ալ այս վարպետ գողը մերժեց գողութիւն ընել: Վերջապէս հասկցաւ թէ իր ոճրագործի դաժան դէմքն էր որ իրեն արգելք կ'ըլլար գործ գտնելու համար ու այսպէս աղօթեց, «Աստուած իմ, Դուն ինծի Նոր սիրտ մը տուիր, Նոր դէմք մըն ալ տուր որ ընկեր-արարածներս վստահին ինծի:» Իր այն ատենուան ու վերջէն առնուած պատկերներուն բաղդատութիւնը պիտի համոզէ որ Աստուած անոր աղօթքը լսեց: Վեց ամիս ետքը Սէյնթ Լուիսի նահանգապետը անոր սապէս գրեց, «Այս անցնող վեց ամիսներու ընթացքին ես ձեր վիճակին մասին հեռուէն իմացած եմ, եւ լսած եմ ձեր տառապանքներուն մասին: Հոս եկէք, եւ ես ձեզի պաշտօն պիտի տամ:» Երբ Մր. Մուտի երկրորդ անգամ այցելեց Սէյնթ Լուիսը, գտաւ թէ այս աւազակը եւ վայրագ ոճրագործը հազարաւոր տղար արժողութեամբ գահարեղէններու պահապան կարգուած էր: Ան արտասուալից աչքերով ըսաւ, «Տեսէք, Մր. Մուտի, թէ Աստուծոյ շնորհքը ինչ կրնայ ընել աւազակ մը: Տեսէք, նահանգապետը ինծի այսպիսի պաշտօն մը յանձնեց:» Պիւրք երկար տարիներ ազնիւ ու հաւատարիմ կեանք մը վարեց այն քաղաքին մէջ ուր մեղաւորներուն գլխաւորը եղած էր ու վատ համբաւ մը ունէր: Անոր յուղարկաւորութեան եկան թէ հարուստներ, թէ ալ աղքատներ, թէ սուրբ մարդիկ, թէ ալ մեղաւորներ, ինչպէս

նաեւ շատեր զորոնք ինք արդարութեան եւ ուղղութեան ճամբան առաջնորդած էր: Քաղաքին մեծ մարդիկը անոր դագաղին գլուխը իրենց փափաքած կերպով չէին կրնար զայն գովել, որովհետեւ Աստուծոյ խօսքը Վալէնթին Պիւրքը Աստուծոյ մարդը ըրած էր, ու այնչափ աննման նախկին վիճակին ու այնչափ գերազանց:

Եւրպայտիւն. Պահ մը համառօտակի նկատողութեան առինք այն չորս անվիճելի իրողութիւնները, որոնք Սբ. Գիրքը միւս բոլոր գիրքերէն գերազանց կը կացուցանեն. կրկնենք.

1. Ոչ մէկ գիրք անոր չափ սպառում ունի:
2. Ոչ մէկ գիրք անոր չափ սոսկալի յարձակումի դիմացած է:
3. Ոչ մէկ գիրք անոր չափ կրցած է ներշնչել ու բարձրացնել ազգերը:
4. Ոչ մէկ գիրք անոր չափ կրցած է բարեփոխել անհատներու կեանքերը:

Հետեւաբար ստիպուած չե՞նք եզրակացնել թէ Սբ. Գիրքը այն է՝ զոր կը պնդէ թէ է, այսինքն ԱՍՏՈՒԾՈՅ ԽՕՍԻԸ:

Սիրելի բարեկամներ, մի վախնաք: Սբ. Գիրքը ճշմարտութիւն է: Թոյլ մի տաք ոչ մէկ բանի, կամ ոչ մէկ անձի որ ձեր հաւատքը խախտէ այս իրողութեան մասին: Սբ. Գիրքին եկեղեցիէն դուրս գտնուող կատաղի թշնամիները, եւ եկեղեցիին մէջ գտնուող անխոնջ քրննադատները, երբ գերագոյն ճիգեր կը թափեն անոր հեղինակութիւնը խախտելու, բուն իսկ իրենք են որ

կ'անհետանան ու կը կորսուին : Հակառակ այս բոլորին  
Սբ. Գիրքը կայ, որովհետեւ Քրիստոս ինքը կ'ըսէ. «Եր-  
կինք ու երկիր պիտի անցնին, բայց իմ խօսքերս բնաւ  
պիտի չանցնին :» Մատ. ԻԴ. 35 : «Խոտը կը չորնայ,  
ծաղիկը կը թառամի, բայց մեր Աստուծոյն խօսքը  
յաւիտեան պիտի մնայ :» Ես. Խ. 8 : Եւ այս խօսքն է  
որ կը քարոզուի ձեզի :

Վ Ե Ր Ձ



«Ազգային գրադարան»



NL0160657

